



Հ Ա Ն Դ Է Ս

40 ՓԱՐԱ

Ա Ձ Գ Ա Յ Ի Ն Ե Ի Բ Ա Ղ Ա Բ Ա Կ Ա Ն

ՓԱՐԱ 40

ԾԱՂԻԿ ԵԱՐԱՐՔ ԵՐԿՈՒ ԱՆՊԱՄ ԿՐ ԻՐԱՏԱՐԱԿՈՒԻ ՉՈՐԵՖԱՐՔԻ ԵՒ ՇԱՐՔԱՐ ՕՐԵՐՆԻ: — ՏԱՐԵԿԱՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՅԵԱՆ ՊԻՆՆ Է 100 ՂՐԵ ԱՐԺԱՐ: — ՎԵՃԱՆԱՆԵԱՅԻՆ 50. — ԴԱՆԱՈՒԱՅ ԽԱՄԱՐ 115 ՂՐԵ ՎԵՃԱՆԱՆԵԱՅ 60. — ԾԱՆՈՒՇՄԱՆ ՏՈՂՐ 8 ՂՐԸ:

ՈՐ ԵՒ Է ԳՈՒՄԱԿ ԿԱՄ ԳՐՈՒՅԻՆ ԱԷՏԲ Է ՈՂՂԻԿ ԱՌ ԱՐՏՈՆԱՏԷՐ ԵՒ ՏԵՐԷՆ ԱՆՏՈՆ ՍԱԲԱՆԱՆ, ԱԼԱՆԱ ՀԱՄԱՄ, ԳԻՆԿԻԿ ԵՐԵՅԳ ԽԱՆ ՍԵԿՐՈՂ ԵՐԿ ԹԻ. 9: ԽԱՐԱԳՐՈՒՅԵԱՆ ԵՄՆԱՆՈՒՄ ԳՐՈՒՅԻՆԲ ԵՍ ՀԵՆ ՏՐՈՒՐ:

ԹԻԻ 172 Բ. ՏԱՐԻ

1888

ՀՈԿՏԵՄԲԵՐ 15 ՇՍԱՍԹ



րիարքն: Տ. Գէորգ վարդապետի կը հետեւի Երուսաղեմայ բարապանը:

Չորեքշաբթի Ազգ. Պատրիարքարանէն հեռագիր մ'ուղղուեցաւ Նիկոմիդիոյ Գեր. Առաջնորդին՝ ծանուցանող թէ նորընտիր Ս. Պատրիարքն ի Պոլիս հրաւիրելու համար կազմեալ պատգամաւորութիւնն այսօր ճամբայ կ'եղնէ առաւօտեան կառախմբով:

Կիմանանք թէ վսեմ. Աբիկ Էֆէնտի Ունճեանի, Մեծ. Միքայէլ Էֆէնտի Յակոբեանի, Տիգրան Էֆէնտի Կիւմիւլկէրտանի և Տիգրան Էֆէնտի Բարաղամեանի անդամակցութեամբ յանձնաժողով մը կազմուած է կարգադրելու համար ընդունելութեան հանդէսներն, որք յառաջիկայ երկուշաբթի պիտի լինին մայրաքաղաքիս մէջ, նորընտիր Ս. Պատրիարք Հօր դալքստեան առթիւ:

Երուսաղեմայ Պատրիարք Ամեն. Տ. Յարութիւն Սրբազան չորեքշաբթի օր Բ.Գոռն երթալով տեսակցեցաւ Բարձր. Մեծ Եպարգոսին հետ:

Պատրիարքական Գեր. Տեղապա; Սրբազանն հինգշաբթի օր յատուկ հը-

րաւիրագրեր ուղղեց Կրօն. և Քաղ. Ժողովոց անդամներուն որպէս զի երկուշաբթի օր ժամ 7ին ներկայ գլտնուին ի Պատրիարքարան, Ս. Պատրիարք Հօր դալքստեան առթիւ կատարելի ընդունելութեան հանդիսին մասնակցելու համար:

Նայնպէս հրաւեր ուղղուեցաւ մայրաքաղաքիս բոլոր քաղաքացի որպէս զի նոյն օրը ժամ 7ին ներկայ գտնուին ընկերակցութեամբ քահանայից և թաղական խորհրդոց դիւաններուն:

Խառն Ժողովք իւր վերջին նստին մէջ որոշեց հրահանգ ուղղել ի Տիգրանակերտ, որպէս զի փութացնեն վիճակին առաջնորդական ընտրութիւնը:

Մեծաւ խնդութեամբ կ'իմանանք թէ, Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ ժամերդութիւնք ու շարականք սկսած են հնաւանդ ոգւով, միօրինակութեամբ և ուղիղ ներդաշնակութեամբ երգուիլ, չնորհիւ Ազգային քաջամուտ երաժիշտներէն Մեծ. Միհրան Էֆէնտի ձէրբահեանի:

Ուստի կը շնորհաւորենք զՄեծ. Միհրան Էֆէնտի իւր յաջողութեանց համար:

Նորընտիր Ս. Պատրիարքն ի Կ. Պոլիս հրաւիրելու համար Երեմիոսանութեան և Սղգ. Կեդր. Վարչութեան կողմէ կարգեալ պատգամաւորութիւնըն հինգշաբթի առաւօտ մեկնեցաւ ի Նիկոմիդիա՝ Հայտար ֆաշայի առաւօտեան կառախմբով:

Բերկրութեամբ կը ծանուցանենք թէ կայս. կառավարութիւնը Մախսուսէի շոգենաւներէն մին կիրակի օր Նիկոմիդիա պիտի զրկէ՝ Ամեն. Ս. Պատրիարքն ու հրաւիրակները Կ. Պոլիս փոխադրելու համար:

Երուսաղեմայ պատուիրակ Երեցեան Արժ. Գէորգ վարդապետ չորեքշաբթի առաւօտ Նիկոմիդիա ուղեւորեցաւ Արմաշ երթալու համար: Տ. Գէորգ վարդապետ կը տանի Երուսաղեմայ Պատրիարք Ամեն. Տ. Յարութիւն Սրբազանի մէկ շնորհաւորական գիրն ուղղեալ առ նորընտիր Ս. Պատ-

... խմբագիր:

Ձեր, հոկտ. 12, չորեքշաբթի օրուան թերթին ազգային լուրերուն մէջ, բերկրութեամբ որտի կարդացինք շքանորհակալութիւն մը, ուղղեալ առ Մեծ. Միսաք էֆ. Փափազեան, որ բարեհաճեր է Տէմիճրի և Տէօքմէճի արհեստաւորներէն եօթը հատ բաժանորդ գտնել ձեզ, ի խնայտոյս և ի քաջախիղճութիւն պատուական հանդիսիդ:

Այսու նամակաւ, շերմագին շքանորհակալութիւն կը մատուցանեմք և մեք յիշեալ բարեջան անձնաւորութեան, որ ամեն ազգասիրական ձեռնարկի մէջ չի դեղեւիր կարեւոր տեղ մը գրաւելէ:

Մնամ յարգանքօք Ազգային Կոմիտէի

1888 հոկտ. 14  
Ի Ղալաթիա

### ԼՈՒՍՆԻ ԼՈՅԱԸ

(Նախորդ թիւէն)

Եւ ահա օր մը, լուսարարին ամուսինն, որ Մարինեան արքային տան մատակարարութիւնը կ'ընէր, իրեն գգուլութեամբ իմացուց որ իւր եղբոր աղջիկը սիրահար մը գտած էր:

Քահանայն սոսկալի յուզում մ'ունեցաւ և մնաց պլուցեալ, դէմքը ծածկուած աճառի փրփուրներով, վասն զի ամիլուելու սկսած էր:

Երբոր վերստին խորհելու և խօսելու վիճակին մէջ գտաւ ինքզինք,

— Սուտ է, կը ստես կոր, Մելանի, գոչեց ցուժգնութեամբ:

Բայց գեղջիկուհին ձեռքը սրտին վրայ դրաւ և,

— Թող մեր Տէրը դատէ զիս, ըսաւ, եթէ կը ստեմ, Պարոն Ժողովրդապետ: Ձեզ կը հաւատամ թէ ամեն իրիկուն, մայրը քնանալուն պէս, կ'երթայ կը գտնէ կոր իւր սիրահարը գետին երկայնքին վրայ: Կրնաք ժամ տանին ու կէս գիշերոյն մէջ տեղնըը երթալ տեսնել զայն:

Արքայն կգալը վերալէ դադրեցաւ և սկսաւ քայլել սաստիկապէս որպէս կ'ընէր իւր խորին մտածութեանց ժամերուն մէջ: Մինչ վերստին ամիլուելու սկսիլ ուզեց, երեք անգամ երեսը կտրեց քիթէն սկսեալ մինչեւ ականջները:

Ամբողջ օրն անխօս մնաց, ցամամբ և սրտմտութեամբ համակեալ: Այս անյողթելի սիրոյն առջեւ, իւր զգացած բարկութեան վրայ կ'աւելնար նաեւ բարոյական հօր մը, խընամակալի մը, հոգեւոր պաշտօնէի մը զայրոյթն, — ետական շփոթութիւնն ծնողաց, որոնց աղջիկը կը ծանուցանէ թէ ամուսնոյ մ'ընտրութիւնը ըրած է առանց իրենց գիտութեան և հակառակ իրենց կամաց. և ինքզինք պատրուած, խաբուած կը գտնէր աննշան տղու մը կողմանէ: . . .

Ճաշէն վերջը քիչ մը կարդալ փորձեց, բայց չի կրցաւ յաջողիլ յայդմ, վասն զի զայրոյթը կը բազմապատկէր տակաւ:

Երբոր ժամը տասը զարկաւ, առաւ իւր գաւազանն, կաղնիէ խոշոր ցուպ մը, զոր կը դործածէր գիշերային ճանապարհորդութեանց մէջ, երբոր հիւանդ մը տեսնելու երթար: Եւ ժպտելով դիտեց այդ անհեղեղ բիրը, զոր սկսաւ դարձունել, իւր գեղջիկական պինդ ձեռներուն մէջ, սպառնալից մանուածներով: Ապա, յանկարծուստ, վեր վերցուց զայն և, ահաւանբեր կրճտելով, զարկաւ ակոռակի մը վրայ, որուն պատուած յենարանն ամիջապէս տախտակամածին վրայ գլորեցաւ:

Յուսկ ուրեմն բացաւ տան դուռը դուրս ելնելու համար, բայց կանգ առաւ սեամին վրայ, յափշտակուած լուսնի նշուլից անուշ պայծառութեանէն, զոր գրեթէ բնաւ չէր տեսած իւր ամբողջ կենացը մէջ:

Եւ որովհետեւ օժտեալ էր նա եռանդուն ու վառվառն հոգեով մը, մին այն հողիններէ, զորս պարտէին ունենալ Եկեղեցւոյ հարք, — այս խոհուն պուէտք, — յանկարծ հիացած, յուզում գտած էր ինքզինք, աղօտաստուեր գիշերուան մը հոյակապ ու վեհաշուք գեղեցկութենէն:

Իւր փոքրիկ պարտիզին մէջ, որ համակողովուն էր լուսնոյ քաղցրիկ ցոլքերով, պողատու ծառերն, նըրբուղոյն վրայ կը սառեւրագրէին իւրեանց կանաչազգեստ փայտեայ վտիտ անդամներն, մինչդեռ հսկայ այծտերեւուկն, իւր տան որմերէն վեր մագլելով, հեշտաւէտ ու խնկաքոյր հոտ

մը կ'արտաշնչէր և զովուցիկ ու յըստակ երկնքին մէջ անոյշ կենդանութիւն մը կը ծաւալէր:

Քահանայն սկսաւ երկայն երկայն շունչ առնուլ, անյագաբար ըմպելով օդն, ինչպէս գինեմոլք կը խմեն գինին ու սկսաւ ընթանալ հանդարտաբայլ, հիացած և գրեթէ մոռցած իւր եղբոր աղջիկը: . . .

Երբոր դաշտին մէջ գտաւ ինքզինք, կանգ առաւ հոն, դիտելու համար ամբողջ հարթավայրն, որ թաթաղուն էր այդ մեղմանոյ նշուլից մէջ և աուլցեալ պարզ գիշերներու փափուկ ու նուազկոտ հեշտութեամբք: Վայրի գորտերն այ միջոցին մէջ կարձակէին իրենց կարճ, բայց պողպատեայ կուռկուռներն և քաղցրախօսիկ սոխակներն ասոնց ձայնին կը խառնէին իրենց թեթեւ ու թրթուռն երաժշտութիւնն, որ երազել կուտար պուէտին՝ լուսնի լուսոյն հրապուրանաց վրայ:

Արքայն վերստին քայլել սկսաւ, սիրտն թալկացեալ, առանց գիտնալու պատճառն: Ինքզինք յանկարծ տկար, հիւժեալ զգացած էր և բուռն տենչ մ'ունէր նստելու հոն, մընայու հոն, պշտուլ յերկին և զմայլիլ աստուածեղէն արարչագործութեանց վրայ:

(Շարունակելի)  
Թարգմանց ԳԻՈՐԳ Կ. ՍԻՄԲԵՇԵԱՆ

### ՆԵՎԻՑԵՆ

ԻՔԻ ԹԷՔԵՐԼԷՔԼԻ ԱՐՈՊՈՒ ԻԼԷ  
ՔԻԻՐՐԷՑԻ ԱՐՁՏԱՍ ՍԷՅԵԱԶԱԹ

(Շար. և վերջ)

Գարաղօյլար ավամ կիրուհիին մէնն իթտիլէր իսէ տէ, պիր թագըմ սաւրըզը միւթէպէրան վէ եախօտ ալաֆրանկա էլպիսէլի մէմուրար, Նէվրուղ միւնասիպէթիլէ եէնի էլպիսէլէրինի կիլինմիշ օլտուդարը հայտէ, գարաղօյլարը իգնա իտէրէք, հալլիեէ տուխաւ, վէ պէլիէրիտէ պուլունան խանէտանտան պիր գաթըն արապամը կէօրմէք արղուսիտէ պուլունտուղունու պէտան իթտիլէր

Պունյարըն պիրինճի գաթիլէսի խօշնուտ իալլաի իսէ տէ, տիկէրլէրի տա

խի կելիպ, պիւրէր պիւրեւը թարա-  
 ֆա մէնսուպիյեթ իտտասարնտա պու-  
 լունմուշ օլտուգլարընտան, եիւզ գա-  
 տար քիմէսնէեի մէմուռն իթտիքտէն  
 սօնրա, արթըզ նէ օլուրտա օլունն,  
 պու մագուէլէրին թաստիւնտէն քէն-  
 տիմիդի մուհաֆապսեա մէճպուրիեթ  
 հասըլ օլտու, վէ գօնսօյօուն, մա-  
 եթիւրիսնէ կէլէնէրի թարտ իթմէսի  
 բէճա օլունտու իսէ տէ, մէրգօւմ Շահ  
 հաղբիթիւրինն խանէտանընա մէն-  
 սուպիեթ իտտասարնտա պուլունան  
 պիր ատէմի սավամտը»

Մըսթըր Յիթվէնս, Չին գըթա-  
 սընտաքի սէյեահաթընտա Գանչօֆօ  
 օրտու կեահընտա կէօրտիւկիւ Չին սա-  
 քերինտէն պէր վէճհի աթի պահս իյ  
 լէմիշ տիր :

«Ճաղֆուրի Չինն եիւզ պիւրէրճէ  
 աքբերի պուլունտուգու մալիւմ տիր :

Պուրտա կէօրտիւկիւմ Չին սա-  
 քերինն, պէնի խալգըն թասալու-  
 թընտան հիմաեթ իթտիկիսի հիսս իյ-  
 լէտիմ : Սաքերին ելպիտէսի գըմէն  
 մալի վէ գըսմէն ալ օլուպ, մալի սա-  
 րըզլարը վէ գըրմըզը բիւսքիւլէրի  
 վար իտի :

Պէնճէ պունլար գէմանէմիլին ֆէն-  
 նի հարպընա վաղըֆ օլան սաքեր-  
 լերտէն զիեատէ էվրօբատա տանտի  
 տէնիլէն տէլիգանլըրարա պէնգէեօր-  
 լար իտի թապիաթլարը լաթիֆ իտի :

Պէնի կէօրտիւքիւրինտէ, էհալինն  
 հաղգըմտա օլան սուի նիեթիսի մէնն,  
 վէ պանա սէֆինէեթ գատար ըիֆա-  
 գաթ իտիպ, կէմիճիեթ պէնի նէհը-  
 տէն պատիհալա կէչիւրմէսիսի թէն-  
 պիհ իթտիլէր, կէմիճի շիքեաեթիէ  
 պաշլատըզընտան, պէն տախի ճէպիմ-  
 տէն պիր մըգտար բարա չըգարըպ  
 վէրտիմ, Չին սաքերի բարանըն եա-  
 րըսընը պանա իեատէ իթտիքտիլէր :

Գանչօֆա շէհրինն հիսարլարը պիր  
 միլ գատար նէհրին սէվահիլինտէ  
 միւմթէտտ օլուեօր իտի :

Չիքը օլունան մէսաֆէտէ հիսար-  
 լար իւզէրինտէ պէշ եիւզ գատար գըր-  
 մըզը, ալ, մալի, եէշիլ վէ սարը պայ-  
 րագլար թէմէվիլիւճ իտիպ, նէհրին  
 մալի սուլարը վէ եէշիլ սէվահիլի իլէ  
 կիւզէլ պիր մէնգարէ թէշըլի իլէեօր-  
 լար իտի :

Պիւրէրճէ սաքեր տախի լաթիֆ  
 լաթիֆ շէմէնգարլարտա կէզինիեօրլար  
 իտի»

Իրան էհալիսի, սէյեահը միւմաի-  
 լէյհի պիր աղ թաստիտէն պաշգա  
 պիր շէյ եարմամը իսէ տէ, Չինտէ  
 նէթօնտան Շանգհանա աղիմէթի էս-  
 նասընտա, Չինլէր միւմաիլէյհի ճըրան-  
 սըզ դանն իտէրէք, Ճըրանսա իլէ մու-  
 հարէպէլէրինտէն նաշի, քէնտիսիսի  
 սօրա վէ թաշ իլէ թէհտիտ իթտիքլէ-  
 լինտէն, հիւքիւմէթի մահալիէեթ իլ-  
 թիճա իթմիշ տիր :

Մըսթըր Յիթվէնս պու արպէտա-  
 եր շէօյլէ հիքեաեթ իտիեօր,

«Պուլունտուգումուզ խանէնն գա-  
 րուսունտա պիր թագըմ տէհէլէթի ա-  
 տէմէր թօրլանըպ պէնի թալէպ իթ-  
 տիլէր : հէր պիր տագիգատա գաբու-  
 եու գըրըպ իչէրիեթ հիւճիւմ իտէճէք-  
 լէրինն զանն իթմէքտէ իտիմ : Իլթի-  
 ֆաթլը պիր տէլիգանլը պանա թիւ-  
 թիւն վէ չայ վիրիպ, խարիճտէ թօր-  
 լանան ատէմէրին պէնի եագմագ էֆ-  
 քեարընտա օլտուգլարընը մումու  
 կէօսթէրիպ իչարէթ իլէ անլաթտը :  
 Ճագաթ մէրգումուն կիւլիւպ գէվգ-  
 լէնմէսի խօշուճա կիթմէմիշ տիր : Պիր  
 մէմուր խարիճէ չըգըպ խալգը թէս-  
 կին իչին պիր թագըմ սէօղլէր սէօյլէ-  
 տի իսէ տէ, էհալինն շամաթա-  
 սը իչիտիլմէքտէ իտի : պիր ախըրէ  
 եարը կիճէեթ եագըն ետլիարա իի-  
 թամ պուլուպ, խալգ տաղլար :

Պատէհու էլլէրինտէ Չինմըշ տէյ-  
 նէքլէր իլէ ալթը գապիթիեթ ճէլպ օ-  
 լունուպ, քէնտիլէրինն թէշքերէ վէ-  
 րիտի, վէ պանա տախի վէտա իտի-  
 լէրէք, պունլար իլէ կիտիլմէսի թէն-  
 պիհ օլունտու : խարիճտէ պիր թախ-  
 թէրվան հաղըրլանը իտի :

Պէնի թախթըվանա գօեուպ բէր-  
 տէլէրի էնտիրտիլէր, Համալլար թախ-  
 թրէվանը գալարըպ պիսիգլ արա-  
 պասընը տախի պաշգա ատէմէր իլէ  
 պէրապէր կէօնտէրտիքլէրի հալտէ  
 պէնի թահթ էլ հըֆը իզամ իթտիլէր»

Մէճնուս

**ԻՔԻ ԵԻԻՉ ԱՐՊԷՏԱՍԸ**

Օգուեանլարըմըզա մալիւմ օլտու-  
 զու վէճհիլէ, գըշ մէվսիմի հիւքիւմֆէր-  
 մա օլմաղա պաշլամըշ, եաղ էյլէնճէ-  
 լէրի իիթամ պուլմուշ վէ կէճէլէր ու-  
 զանմաղա պաշլամըշ օլուպ, աթտտան  
 տէտէտէն գալմա ատէթ մուճիպին-  
 ճէ, հէր եէրտէ քեաղըտ օլունլարը  
 մէյտանա չըգմըշ տըր :

Իշպու ատէթ, ատաթը գատիմէ-  
 տէն օլուպ, հատուր գաթընտա մա-  
 զարրաթլը վէ իլմի տիւեաղա գարը  
 պիր շէյ տէշիլ իտէտէ, պաղէն պիր  
 չօգ արպէտա վէ միւնաղալարա սէ-  
 պէպ օլմաղտա, վէ պունըն նէթիճէ-  
 սի օլարագ պիր թաղըմ մօսթլար  
 պէյնիտէ սօուգլուգ տիւշմէքտէ  
 օլտուգու էքսէրի տէֆա կէօրիւմիւշ  
 տիր :

Օյուն քեաղըտլարընտան էն զիեա-  
 տէ ճալիպի տիգգաթ վէ էն զիեատէ  
 արպէտաեթ մուճիպ օլան օյուն իքի  
 եիւզ օլուպ, պունա մէրագլը օլան-  
 լար, օ գատար կէրմիլէթ վէ իլթիհա-  
 իլէ օյնարլար քի, տիւքեան, տէսթ-  
 կեահ պիւսպիւթիւն ունուտուպ, պիր  
 չօգ սաաթլար իքի եիւզ մասսաթ էթ-  
 րաֆընտա կէչիւրմէկէ մէճպուր օլուր-  
 լար :

Պիգ մէսէլէնն պու նօգթալարընը  
 նաղարը միւթալաեա ալմագ իսթէմէ-  
 եիպ իշպու իքիեիւզ նամ օյունուն նէ  
 տէրէճէ էհէմիլիյեթ քէսպ իթմիշ օլ-  
 տուգունու կէօսթէրմէք մագսէտիլէ  
 կէչէն ագշամ Գուլ-գարուտա խանէ-  
 նին պիրինտէ կէչէն ահվալի օգուեան-  
 լարըմըզա արգ իտէլիմ :

— Պապա Ոսկան, նասըլ, Մթասի-  
 ճնտա իքի եիւզ շէվիրիյօրմըսընը :

— Մաշալլահ, այաղըմըզա կէլէն  
 եօգ, պուլտուգումուգու պօղոյօրը :

— Տէ կնա, մեմթ խօսուկ տուն ալ,  
 անցած տարուանը մոռցա՞ր, կնիկ հա-  
 լովս քեզի կթեցի :

— Անցած տարի պաշխա . . . սս-  
 տարի պաշխա, խայրի կնիկներուն հեա  
 խաղալը ծնօռիս պիլէ չեմ ձգեր :

— Աման ճանըմ, ինչ պանեթ էղեր  
 է . . . իլթէ քեզի կէնէ կը կթեմ,  
 կէնէ կը կթեմ :

— Ոսկան աղա, գարըլարա գու-  
 րուլաճաղընա, պանա գուրուլ, նա-  
 սըլ, իսթէրսին . . . շէվիրէլիմ մի պիր  
 բարթի :

— Հայ, հայ, լաքին տէօրթ քի-  
 չի թամամըլը :

— Տարսավիչ աղա, պիր, պէն ի-  
 քի, սէն իւչ . . . էֆտիկ հանըմ  
 տէօրթ :

— Եօգ, պէն գարը իլէ օյնամամ :

— Չարարը եօգ ճանըմ, ծնու պէն  
 օրթագ ալըրըմ, սէն Տարսավիչ աղա-  
 յը ալ :

—Տուն կնիկներուն չես հանիր կոր ամա, խաբութ ըլլայնէ պիտի կապեմ հա՛, կիտցած ըլլաս :

—Հա՛, հա՛, հա՛ . խաբութ մի, պէնի գաբութ էտէն տահա անասըն . տան տողմամը :

—Հայտէ պագալըմ, տամկատա քիւչիւք քեաղըտ վէրսին :

—Թաղը :

—Օնլու . . . քեաղըտ վէր :

—Գէս . . . օ տէրիլ ամա նէսինէ՞ օյնայօրը :

—Օխա մը քէպապ քէստանէրի :

—Ղա՛յ աղա օրթաք, վա՛յ, էլինի սէվէյիմ, պու նէ անթիգա քեաղըտ վէրմիչին :

—Կէնէ պաչամայալըմ, քեաղըտընը օյնա . . . չարարըմ :

—Ատամ, օրթաքն սբաթիի ինքեար էտէյօր, սբաթի չարըլըմ մը եա :

—Ճանըմ, սէնին նէնէ՞ կէրէք. սէն քէնաի օյունունա պագ :

—Էօյլէ եա, Սթասիօն ֆիկուրալարընա տէյէճէք եօգ . . . էֆտիկ հանըմ տուն պիտի խաղաս :

—Սըվօր պէյը քօվդէ է նէ տուր :

—Առ . . .

—Սնանկ է նէ մաչա մը տահա . . . մէյ մը տահա . . . օրեան իծծունը վեց :

—Պէ ախար, պու էլլի ալթընըն շիմտի նէ՞ եէրի վար, օրեանը նէյէ՞ սագլամայօրսըն :

—Տէ՛ տէ՛, օրթախիդ մահանա մի կըտնար, տո՛ւն ինչու թահլըիւչիւ օրեադ կերար . աճէմի շախլավան :

—Անոր քուկին խելքդ չի հասնիր :

—Թող կէնէ իմ խելքս չի հասնի տէ, կնիկ հալովս ասանկ տայիմ քիթիդ իծծունը վեցը ինջեցունեմ :

—Ատամ եաղըգ պէ, նաֆիլէ եէր. տէ շէօյլէ դարը օյունըլարըտա սէօյլէտիրսին :

—Ուզաթմայըն, քեաղըտ վէրին . . .

—Հիմայ մերը երկուք էղաւ, ծերը կուգայ կոր, անանկ չէ՛ :

—Տէ՛, շատ մի զուրցեր, հիմայ կը տեսնաս, օյնա պագալըմ :

—Էֆէնտիմ. շու պիրի . . .

—Օ հօ՛, մաչալահ, ամմատա քեաղըտ չէքմէք :

—Շու իքիսի . . . թուխտերը ժողվէ էֆտիկ հանըմ :

—Շու իւչիւ . . .

—Օ տէրիլ ամա, սպաթի պահաղը չըգտը՞ մը :

—Ան ինչ է ան, էլած թուղթերը նայիլը ինչ պիտի ըլլայ . անանկ ըսելուդ առջիդ քերական մը առ տէ կարգա . . . վա՛յ վարպետ օյուննի վայ :

—Գեզլի՛ ինչ եղաւ :

—Էօյլէ եա, հագգը վար . հէմ քեաղըտը սօրույօրսըն, հէմ չըգան քեաղըտարա պագըլօրսըն :

—Ատամ հարուն դատար սիզէ քեաղըտ եիւրիւյօր, պիրտէ սէօյլէյօրսընը :

—Տէ կիթ շաչկըն օյուննու, պէն օյնայամայօրում տէմէտէ, Օյնա պագալըմ, Սէն օյնայամագսըն :

—Գուփա :

—Մօ ախար, տէմինտէն պէրի դուփա ինքեար էտէյօրըմ, օրեանը կէլսէնէ քի պօղիկարպոս էտէլիմ :

—Օրեա՛ նէ կէզէր պէ, պիրի պիլմէզ պիր շէյ տիր սէօյլէրսին :

—Աչ շու քեաղըտընը պագալըմ . . . իշթէ պու տողուղու նէ՞ տիր :

—Հա՛, մաչայօրսն էքսէսինտէ գալմըլ տա կէօրմէմիչիմ :

—Գիթիդ կէօզլիւկ մը տիր քի տեսնաս . . . Սթասիօն ալ ասանկ կը խաղաս . . . քէստանեներն ալ ինտոր խօշօրցեր էն . շիտակը մէտէս ալ կուզեր կոր :

—Սահիհ, էֆտիկ հանըմ նէ տէր. սէ հագկը վար, իքի եիւրիւ ճաղա դօյմուչ կէօթիւրիւյօրլար, վայ կուլխունուն իչինէ օլսուն սէնին կիպի օյուննունուն, ծօ սէն շանթատաքի քէքլիկիմիչսին եա :

—Իք սէն սին Պապա Ոսկան, օյնա պագալըմ :

—Ախար, քեաղըտ՝ քեաղըտ տէյիլ քի . . . նա՛, թէք քեաղըտ եաղմա :

—Մօ պու յէ շէքէր շէյ ալթը եարադ ալփամա կէլտի . . . տիխաթըլը խաղա քուզում էֆտիկ հանըմ :

—Տուն օյինդ նայէ . տիմացինդ աճէմի չէ :

—Հայտէ պիր տահա . . . պիր տահա . . . պուտա տէքա . . .

—Պապա Ոսկան, իչի պէն ֆէնա կէօրիւյօրում :

—Գօրգմա, տիգգաթըլը օյնարսան պիր շէյ օլմադ :

—Ատամ ալըր ալմազ պիր քեաղըտ եաղմա էթտին քի :

—Գօրգմայըն, գօրգմայըն, պիր շէյ եօգ, մաչայը չարարըմ :

—Մաչայը չարարմըսըն, անանկ է նէ թափեցէք, խաբութ :

—Ախար մաչա իւչիւլիւ նէյէ՞ ալըրտըն քի պէյի ալթա վէրտին :

—Էյ ամենաողորմելի, սէն նէյէ մաչայը պէօիւտիւլօրսըն :

—Կայնեցէք, խաբութը կապեմ տէ կուլք սօղորս րէք . . . քա Մարիցա, սա վերէն չիակ մը պեր նայիմ, տէ սըվօր թեւը կապենք :

—Պու գաբութուն հիչ եէրի եօգալը ատամ . . . Ալլահըն գուլու, օյուննուրմ տէրի դուրուլօրսըն, ալըր ալմազ քեաղըտ եաղմա էտէճէյինէ, էլինտէքի իքի իքիլինին պիրինի չէքիպ ալսա՞նա, պունա զօր ըլա էչ նահատակ տէրլէք : Ատէթա աւանակըլդ տքր :

—Պանա պագ, ազգընը պօղմա, աւանակ քիմէ՞ տէյօրսըն :

—Բա ա՛ս ինչ է, խաբութիս կըլօիսը ճո՛ւր պիտի ինջեցնէք. եաղմա չի գայ . իրարու կլօխ ալ կտրելու ըլլաք նէ, էօ աս խաբութը պիտի կապեմ :

—Պալլայամագ եա՛, հայվան կիպի օյնայրչրես կէօրէ, հագգըլլա օգաբուտուտա պաղլայամագսըն :

—Սէն սին հայվան, ալթըք ուզուն էթտին եա՛ :

—Գիմէ՞ տէյօրսըն ծօ՛ . . . ուղուրսուզ հէրիֆ :

—Բա օտվրնիդ պագնեմ սուս էղիք էս խաբութէն վօզ անցայ . . . հայտէ, հայտէ, վերը ըրէք, զէրէ հօտեցաւ :

—Սէսինի քէս, վալլահա շիմտի խկէկիյի գաֆանա գափտըրըրմ հա՛ :

—Ետվաչ կէյ . . .

—Ճահա սէօյլէյօրսուն տէյէրէք, պիլիմ ճարտավիչ աղա սանտալեանը գափտըր կիպի Ոսկան աղանըն պաչընա գօնտուրտու վէ պիրպիրինէ սալըլարլար . . . չա՛թ . . . վա՛թ . . . քիւթ . . .

—Գա՛, օտվրնիդ պագնեմ . . . ճան գուրթարան եօգ մու մարդը ծառքէ կելլայ կոր :

—Ղո՛ւյ աչկըս էլլայ օրթտի, աս ինչ պանէ կլօխնիս էկաւ, հայ չը հասնէին չը կատարէին թուղթ խաղալու տէ, մեզի անկըրծակներու պէրելու . . .

—Քա կը մեռցունեն կոր իրար . . .  
հասէք . . . :

—Մօ նէ եւփրեօրսունուզ , Սլլա-  
հը սէվէրսէնիզ , պիրիպիրինիզէ գաս-  
տինիզ մի վար . . . Տարսավիչ աղա ,  
խաչոր այլպ տըր էթտիին , պէրի կէլ :

Ուզաթմայալըմ խանէ խալգը վէ  
գօմչուլարտան պիր գաչը եէթիչիպ ,  
միւտախէլէ իթտիլէր վէ գալիլայը  
կիւճպէլա թէսքին իտէպիլիէր :

Իքիեիւզիւն իչպու նէթիճէի դա-  
րիպէսինի նազլ իթտիքտէն սօնրա ,  
չունու պէյանէ իճթիսար իտէրիզ քի ,  
գըչ կիճէլէրինին ուզունլուզու հըսս  
օլունմամագ իչուն քեաղըտ օյնանը-  
լաճագ եէրտէ , դազէթա վէ եախօտ  
լաթիֆ հիքեաեէլէր միւթալաասըլլա  
վագըթ կէչիլիլսէ տահա խայըլը ,  
տահա Ֆայտէլի օլմագ մը :

ՏԵԼԱՄՕՆ

### ՕՂ ԵՒ ՕԹԷԼԼՕ

Անցեալ շարաթ օր Արեւելքն ու  
ընդարձակ օրացոյցը ձեռք ա-  
ռինք , առաջինը՝ կ'աւետէր յոյն դե-  
րասանական խմբին հետ Պ. Աղամեա-  
նի Օթէլլօ ներկայացումը , երկրոր-  
դը՝ կը գուժէր անձրեւաբեր հողմունք  
և խառնակ Օր հետեւեալ կիրակի օր-  
ուան համար :

Այս երկու ազդարարութեանց մի-  
ջեւ , բնական էր նաեւ գուշակել ա-  
ռընչութիւն մը՝ իմասին օգին և Օ-  
թէլլօին :

Հետեւեալ կիրակի ցերեկին , օդ  
և Օթէլլօ ձեռք ձեռքի տուած էին  
կատարել ու գործելու համար խառ-  
նակութիւնը՝ տարերաց և թատերա-  
բեմին վրայ :

Խղճի մտօք կրնանք վկայել որ ,  
թէ օգն և թէ Օթէլլօն իւրեանց դե-  
րերը հրաշապէս կատարելէ մազիչափ  
չը թերացան :

Ժողովուրդը արդէն գիտէ կիրակ-  
նօրեայ օգին խառնակութիւնը , անձ-  
րեւն ու ցուրտը , ուստի մեզ կը մնայ  
նոյն օրուան Օթէլլօյի ներկայացման  
խառնակութիւնը նկարագրել :

Ամեն ազգէ և ամեն դասակարգէ  
բազմութիւն մը , — ոչ այնքան յոգ-  
նաթիւ , — կը գրաւէր թատերասը-  
րահն , ինչպէս և խորին լուութիւն մը  
կը տիրէր հոն երբոր վարագոյրը բաց-  
ուեցաւ ,

Ամեն հետաքրքիր աչեր իսկոյն  
սեւեռեցան թատերաբեմին վրայ ,  
ուր հելլեն և հայ դերակատարք , ընդ-  
որս և անդուգականն Աղամեան , իւր-  
եանց գոյնզգոյն կերպարանաց տակ  
բազմեր էին , կիպրոսի վրայէն եկող  
նաւատորմին նպատակը ստուգելու հա-  
մար :

Դուքս . — Էմէնա մէղրափունէ էքա-  
թօն էֆտա քարավեա ֆանիքանէ :

Ո . խորհրդական . — Էմէնա տիա-  
քօշեա :

Դուքս . — Սնտրոյոմէնոս անդրօ-  
բօս . (առ Օթէլլօ) էլա , բրեքի նաբաս  
իսթօն Գիրբօն :

Օթէլլօ . — Յարգելի անդամներ ,  
ես այս տեղից երկու անգամ , մի ան-  
գամ Գատի-գիւղից և հինգշաբթի օ-  
րը Պէօյիւք-տէրէյից երթալիս էի կիպ-  
րոսում , բայց օդը բաց էր . և էսպէս  
անձրեւ չէր եկում : Մեք , Մաւրիտա-  
նացիքս , տաք երկիրներում ենք ծը-  
նել , սաստիկ վնասվում ենք խոնաւու-  
թիւններից . մեր զգեստներ ամառ-  
նային են և թրջելու չեն գալիս , հէնց  
էսպէս քսան հոգիով մինչեւ կիպրոս  
գնալ չէ կարելի . և ես , մի մարդ ա-  
մուսնացեալ , կնոջս բնակարան և ծա-  
ռայներ հայթայթում եմ , նորանից  
կոչումի համեմատ :

Դուքս . — Ազ մէնի ստօն բաթերա-  
թա :

Բրաբանցիօ . — Էղօ տէթէլօ :

Օթէլլօ . — Եւ ոչ ես :

Տեղտէմօնա . — Միանէ էղօ :

Դուքս . — Թի թելիս Տեղտէմօնա :

Տեղտէ . — Աֆիսթէ մէ նաբաղօ  
մէթօն անտուամու :

Օթէլլօ . — Մինչդեռ կինս ուզում  
է գալ իմ հետ , տանում եմ և զին-  
քը , բայց անձրեւը դադրելու է :

Դուքս . — Էմիս սէ թելումէ միա  
գարօցա :

Օթէլլօ . — Քարօցայի պիտի քաջ  
նաւաստիներ և մի ճարտար դեկա-  
վար և յաջող քամի , որ նաւարկել լի-  
նի կարելի :

Դուքս . — Ալրիեօ իսթասէնեա ,  
քալի նիխտասաս :

Օթէլլօ . — Մեկինք Տեղտէմօնա .

Եւ Տեղտէմօնան առնելուն պէս մեկ-  
նեցաւ և վարագոյրը փակուեցաւ :

Եւ որովհետեւ դուրսը սաստկա-  
պէս կ'անձրեւէր , ժողովուրդը պահ

մը թատերասրահին մէջ մնալ ստիպ-  
ուեցաւ . ու սկսան խօսակցութիւնք .

— Միւսիւ վէնսան , օյունա տէյէ-  
ճէք եօգ ա :

— Ա . . . ատմիւնալը , մօնչէու  
սէլա բուրմիէն ֆուա քը ժը վուա իւն  
թէլ ուրաւէղանդասիօն :

— Մէ լէ կուէք , անդուր օդուր  
Տեղտէմօնա , օն թէկղաժէուէ լէօու  
ուօլ , նէսբա :

— Օւի , վու գա վէ ուէգօն մօն ա-  
մի , գան թա Օթէլլօ . . .

— Օ' . . . ժը տի սէնօնուրման գիլ  
ա էֆասէ լը դալան տը թու սէ գօլ-  
լէկ :

Քիչ մը ասդին .

— Տաքէս պէկ , թէվաթուրային  
հաւնեցա՛ր մը :

— Էֆէնտըմ , ծառայականս խա-  
ղին տիպաճէին չի հասա իսէ տը , բան  
մի չի հասկցայ ուր . . . բարիօն է ,  
իչ ճիվերս է , վախտէ , թախում մի  
ճիպ տարտակ լախուրտուններ ու քէ-  
լամներ խաչաբորկեցին ըմմա , ատ  
կատու կաթնավեր լեղաւին մուխուֆ  
չիմ ուր , պէյանը էֆքեար անիմ :

— Մեղավէօրիս ալ էօնկըճին տիպ-  
պօքը պօշը կըյրածի մընչուկ մը ճը-  
վըլ ճըվըլ վուզվուզաց ու տուզտու-  
ղաց . հայ ճիտը տակը մուննայ ըսի ,  
աս թէվաթուրան իճատ անողին ուր  
ճիպ տարտակ մատտէի մի հըմար մեր  
ճերմօկը թալլեց . քընցուր արէ՛ օ-  
յունն ալ , պան ալ . էրթայանք Այ-  
նալըն թէնճիրէ մի նօհտի եօհնի ու-  
տէանք տահա բարով տի ըլլիր :

— Միւսիւ Սիօ՛ս , խաղին հաւնեցաք :

— Օ' , ըսելիք չիկայ . մեղք որ բազ-  
մութիւնը քիչ էր . այս տեսակ ան-  
զուգական խաղ մը կարժէ որ ամեն  
թատերասէր ոք վայելելու բարեբաղ-  
դութիւնը ունենայ :

— Օթէլլօյին դերակատարը ինչպէս  
էր :

— Սքանչելի' . . . բայց յունարէնը  
թարգմանելու համար հետս միւսիւ  
Քօստաքին բերել ուզեցի . խօստացաւ  
գալ ու չեկաւ :

— Քղէկ մտածեր էք . սիրելիս .  
սակայն եթէ ամեն յոյն . մէկ մէկ հայ  
ու ամեն հայ մէկ մէկ յոյն բերելու ըլ-  
լար . թատերագութիւնն ոչ միայն ա-  
մենուն կողմանէ լաւ կը հասկցուէր .  
այլ և խուռն բազմութիւն մը կը լե-  
նար ամբողջ թատրոնին մէջ :

ԱԳՂԱՍԵՔ ՊԱՇ ԷԼԻՆՏԵՆ ՆԵ ԶԵՔԵՐ ՍԵՅՈՒԼ ԱՅԱՔ

Պագասնա գարը, շու էվին իչին. տէ հոգարը աշաղը էսքի բիւսքիւ նէ վարիսէ թօրլա պագարը:

—Քա ինչ կայ խեր ըլլայ, տու. նէն պիտի էլանք քի:

—Եօգ ճանըմ, պագասնաք շէյլէ. ըիմ վար:

—Էսկի պիւսկիւլէրին նէսինէ՞ պագասնաքսըն, հօգասու էսկիճի տիւք. քեանը մը աշանագարն:

—Աման տլլա՛հ, շիմտի սանատա մէրա՛մ մը աննաթմալը. սանա նէ՞ տէյօրսում սէն օնու եար:

—Ճանըմ նէ՞ եարայըմ, էսկի պիւս. կիւ տէտիլին հանկըսը. էկէր էվին ի. չինտէքի էսկի պիւսկիւլէրի թօրլամա. յա չըգասամ, թէքմիլ էշեամըզը թօր. լամամ լաղըմ կէլի:

—Օ՞ք, նէ՞ լաֆ աննամաղ գարը. յա տիւշտիւք. . . ճանըմ շու քէօշէ պուճագ գալմըշ, գուլլանըմասը կայ. ըու նադապիլ օլան շէյլէրի. մէսէլա, եամալըգ եէրի գալմամըշ կէճէլիք եախօտ կիւնտիւղիւք էնթարի, եադ. տան, քիրտէն, բաստան էլէ ալընմազ քիւրք գապը, էսկի հալը բարչասը, իշթէ նէ՞ պիւլէլիմ, էվ տիւր, քէօշէ պուճագ գալմըշ պէօլէ շէյլէրիմիզ հօգ մը:

—Ընեխըդ հասկցայ մարդ, ամա մութլախ քուկին խելքիդ տպած է:

—Իւսթիւմէ էլիք սաղլըգ, նի՛չին չըլտըրաճաղըմ քա:

—Եա նէ՞ պիւլէլիմ, բարկենտանքա տահա պիւր ելը վար, սէն շիմտիտէն հաղըրըղա գալգըշըյօրսըն:

—Էյ թամամ, լաֆ աննայան իլէ. ըրի կէլիսին. բարկենտանքը՝ նէրտէն չըգարտըն:

—Եա ասանկ պաները ամէն մարդ. բարկենտանքին օրթան կը հանէ քի մասխարա ըլլայ տէյի, տուն իսէ հի. մակուքնէ մէջ էս ինկեր:

—Պէ գարը, պօշ լաֆ իսթէմէզ, պունտա բարկենտանըք մասգարա. լըգ իշ հօգ, սէն տէտիլիմի եար, նէնէ կէրէք: Էսկի պիւսկիւլէր նէ վարսա թօր. լա աշաղը կէթի:

—Պիւմէմ, շիմտի եիւք տօլապ ալթ իւսթ էտէճէք վագթըմ հօգ, հօշ նէ՞ վար քի, կէչէն կիւն նէ վար նէ հօգ թօրլատըմ:

—Էյ հանիյա, նէ՞ եարտըն:

—Նէ՞ եարաճաղըմ, պիւր գաշ թա. նէ թահթա պէզի տիքտիմ, արթան բարչարըյլատա պանա պիւր թիւր. նիւկ եարտըմ:

—Ճանըմ, շիմտի թիւրնիւկիւն սը. ըաս՛մըյըտը եա՛:

—Էյ ինչ կը պուաս կոր, լեղիս բըրդալ:

—Նա՛սըլ չի պուամ, թէքմիլ իւ. միւտլէրիմի պօշա չըգարտըն, հէրքէս պօհճա պօհճա թաշըյըպ պէտէլինէ լիւրա ալըյօր, լիւրա՛:

—Քա ամէն մարդ. զահէր խենդե. ցեր է քի, ատանկ բանի իրա պիտի տայ:

—Պէ պտպամ, էօլլէսի տէյիլ. գարըյլա պիւր գաշ ֆրէնկ կէշմիլչէր. պէօլլէ էսկի շէյլէրի սնթիգա տէյի սաթըն ալըպ թօրլայօրլար, աննատը՛ն մը շիմտի, իշ քի պիւր պէյէնսինկեր, իսթէտիլին գատար բարա վէրիյօրլար:

—Պտ մարդիկնեը մութլախ ֆըր. կիչէն փախած ըլլալու են:

—Ներտէն իսթէրլէրսէ օնտան գաշ. մըշ օլսունլար, շիմտի պէշ օն լիւրատա պիւր ալըր ըտըգ օնու պիւլիւրիմ:

—Էյ տուր պագարըմ, կայիպա ի. քի թանէ էսքի ֆէս իլէ, պիւր չիֆթ լասթիգ օլաճագ, օնլարը կէթիւրսէմ օլուր մը:

—Տիվանէ օլմա գարը, էօլլէ շէյ բարա էթմէզ, գուճաշա տայիլ օլմա. լը, աննատը՛ն մը. սէն օնլարը գուճ. ճույա վէր տէ եէրինէ գուճալ քի, տիքտիլին թահթա պէզիլէր պարէ ի. շէ եարասըն:

—Էյ չիյոեմ, իշտէ եղածը ատոնք էն . . . հա՛, աղէկ միտքս ինկալ, սա թալան իլին եըղընին վրայ հին խալիի կտոր մը կայ, անիկայ կըլլա՛յ:

—Աման տէմէ, կէթիւր պագալըմ նա՛սըլ շէյ:

Դարը հալը բարչասընը կէթիւրէ. ըէք:

—Աման կամաց, կտորը ծառ. քըդ չի մնայ:

—Հա՛, կէօրտիւն մի բարա էտէ. ճէք շէյի:

—Քա իրա՛ւ կըսես. ես իսէ անցած օր քիչ մնաց չէօրիւն արապան պիտի նետէի:

—Տուն սըվիկայ պօխճալամիշ ըրէ նայիմ, շիմտի պունա մութլագ օն լիւրա գատար վէրիւրէր:

Անանկ է նէ Սուրբ Փրկիչ բարե. լիս ըլլայ: եա տուն խենդեցեր էս եա առ մարդիկնեը:

Դարըսը հալը բարչասընը պօհճա. լայըպ գօճասընա թէսլիմ իթաիքտէն սօնրա, պուրնունուն ալթընտան կիւ. լէրէք, օտասընա չէքիլիլ վէ բէնճիրէ էօնիւնտէ օթուրուր. գարըքի գօմ. շուսու տախի բէնճիրէ էօնիւնտէ օ. թուրմուշ օլուպ:

—Քա Լուսիկ տուտու, կէնէ ինչ կայ, վիրայ քիթիդ տակէն կը խըն. դաս կոր:

—Հիչ պօշ պան:

—Հէյէ, հէլէ, եօխսա տալօղա աղ. ջըկանը համար խեր խապար տուիր:

—Քա չէ՛, անոր խերը մերը չի մնաց. մանչը մութլախ նչանը եա պի. տի ընեմ կըսէ կոր:

— Հէմէն էրէսը էտին տառնայ մեղքը չէ աղջկանը:

—Իոսհապէթ. մանչն ալ իբըլըմը չէ էղեր ա՛, սօղրատան սօղրա հասկըց. ուեցալ. խըման ուրթիւկիւն մէկն է էղեր. կէնէ մէր հիտապին աղջիկը թալէհիլ է էղեր:

—Քա կէնէ կը խնտաս կոր, հոգիք սիրես ինչո՛ւ կը խնտաս կոր:

—Պօշ պան:

—Հէլլաէթ մէկ ապը կայ:

—Ճանըմ մերինը ասոր էլեր է քի, քէօշէ պուճախ հին մին, էնթարի մէն. թարի ինչ կայ նէ, ժողվէ տէ տուր օր տանիմ պիտի տէյի:

—Քա վոյ պանա, զավալը մար. գը գահէր խարճըլսաղ մնացեր է տէ, Պիթ բաղարը պիտի տանի ծախէ խարճըլս ընէ:

—Քա չէ՛, կէօյա տիմացը մէկ քանի ֆրէնկներ էկեր են տէ, ասանկ հին մին պաներուն օսկի կը համրեն կոր էղեր:

—Քա ինչ կըսես, խենդեցա՞ր, առ իրալ խընտալու պան է:

—Իրալ կըսեմ. նիհայէթ հին խա. լիլի կտոր մը կտոր, պունա մութլագ. օն լիւրա վէրիւրէր ըսելով, առաւ կը. նաց. չիյտեմ քի ինչ պիտի ընէ:

—Քա աճապա սա մեր մարդուն կործին տակը հագած շալվարին ալ փարա կուտան, զերէ անցած օր կը. սեր կոր քի, շու էվի տէ պօյալարսամ, արթըգ պու շալվարը աթաճաղըմ:

—Աման տուն ալ, խայրի անիկա

մարդ ծառքը առնելու պիտի կը կանի, ամա մեր մարդուն ըսածին նայիս նէ, անանկ պանին ամենէն էվէլ բարա պիտի տան .

—Ո՛ր է, Աստուած տար տէ բարա ըներ . ծմեռուան վրայ կէշ չէր ըլլար, աս տունը քիչ մը թամիր կընէի, էւելցածովն ալ վրայ կլօխ կը շտկէի :

—Օ՛ հէմէն ատ խրտար բարա տըւին տէ, հիմակուրնէ հազըր կըլլաս կոր :

Պու արա եանընտարի բոււ գօմ շուլարը միւտախէլէ էտիպ ,

—Գալէ Մարիամ տունտու, նէ՞ վար, նէ՞ օլմուս :

—Նէ՞ օլմուս, էսկիլէրի ալըյօրլար ըմըշ, սէնինտէ վար ըսա, թօբլա, պօհճալա հազըր էթ :

—Աման բանայիլամու, նիցին . քալէ տունտու մու սիմտի գըս կէլտի, պարէ նէ վագիթ եաղ կէլէծէք, օ վագիթ ալընլար, պու գըստա պիղ նէ՛ եարարիղ, եաղիք, եաղիք :

—Քա ա սինչ հասկըցաւ օր ինչ կըսէ . քալէ սանա՛ նէ, նէյէ եաղըգ :

—Նէ սանա նէ . եա պիղիմ էվ եէնի՛ . քալէ խանկի կիւն ասաա ալաճագլար .

—Քա ա ս՝ տուները վար պիտի առնեն հասկըցեր է :

—Աման ա ս կէնծին հետ ալ լախըրտը ըները անիխունայէն կէմի ինջեցունել կըլմանի :

—Խենդ կընիկ, գօրգճա, էվլէրի տէյիլ . էսկիլէրին վարըսա, պիը դաշ ֆրէնկ վար օնլար ալըյօրլար ըմըշ .

—Ա՛, պիղիմ գօնծասի տա, տուն արսած տէմիս քի, պու սէնէ իցկիլէր ցօղ բարա եարածագ, նա՛ քրասի, նա գօնեաք, նա բագի ցօղ բահալի օլածաք :

—Քա ա՛ ս ինչ կըսէ, էս տանձ կըսեմ, ան գանձ կը հասկընայ :

—Քալէ իչկի տէյիլ, էսկի, էսկի, նա պէօյլէ ուրուպա մուրուպա, ամա էսկի, աղնատըն :

—Մա քալէ սիմտի աննամիսիմ, գայմէնի օնուն իցին ցօղ ցըֆըթ վար սօղապտա :

—Քա հիմայ չըֆըթը ինչ է քի պէրաւ մէջ խաննեց, ասոր հետ լախըրտը չըլլար, ներս քաշուիմ օր, ծանը կտրէ տէ էրթայ :

—Ես ալ զաթը վար պիտի եր-

թամ, օճախին վրայ կերակուր ունիմ մէյ մը նայելու է :

Պէօյլէճէ պօշպօղաղըքար խիթամ պուլուպ, պիղիմ Լուսիկ տուտու իշի իլէ մէշղուլ օլմագլա ախչամ օլտու : Պիը տէ կէճ վագըթ գարու տըր չալընտը վէ գարու աչըլտըգտա կիւն . տիւղքի պօհճա գօլթուղունտա օլաւագ գօճասը կէօրինտի :

—Քա ա՛ տ ինչ է, պօղճան ետ պէրիը նէ, էս իսէ տասր օսկին կար տէ մէջէն ֆիստանցուի մը բարա պահեմ կըսէի կոր :

—Պրա՛գ գարը, պրա՛գ տինտէն իմանտան չըգարմա պէնի, ո՛ւֆ այագլարըմ թրամրէթա չալըյօր :

—Քա ինչ էղաւ քի տտանկ հօգներ ես . . . քա սա նայէ, քրտինքը տէյ բալթօյիղ անցեր է :

—Տահա տուն ան կիտես, ասկէ էրթալէս պէրի է քի տապան կը նետեմ կոր, պէօյլէ տէ օլունա կէլտիլիմ եօղտը :

—Փրէնկները չի կտա՛ր, եօղսա վըրան պիլէ չի նայեցան :

—Քա նա՛սըլ ֆրէնկ, նա՛սըլ անթիգաճը, նէ ալը վար ըմըշ նէ աստարը . պօշեէրէ այագլարըմըն էթինի եէտիմ :

—Եա հապա մարդ խենդ ըլլալու է քի տտանկ պանի հաւտա, օր ըլլայ թէվէքէլի չեն ըսեր, Ագըստ պաշ էլնի տն նէ չէրէր սէֆէլ պաշ :

### Հ Ա Վ Ա Տ Ի Ս Ա Թ

Եունան գրալը Եօրիկ հաղրէթլէրինին եիկիթմի պէշինճի սէնէի տէվրիլէի գուուտը միւնասիպէթիլլէրէսմի թէպրիքի իյֆա իթմէք իւղրէ թարաֆը էշրէֆի հաղրէթի բատիչահիտէն մէմուր պուլլուլմուշ օլան թէֆթիլի ասքէրի գօմիսիօնու աղասընտան վէ էրքեանը հարպ միրիվալալընտան սաստէթլու ճէվատ վաչա, եավէրանը հաղրէթի չէհրիեարիտէն միւլագիմի էվլէլ ֆիւթիւվլէթլու Մաղհար պէյ պիլիքտէ օլտուղը հալտէ, պու պապտէ չէրէֆթասթիը պուլլուլան նամէի հիւմայունը համիլէն պու կիճէ սաաթ պիը բատտէլէրինտէ Փէվաիտ վաբօրըյա Բիրէեէ միւթէվէճ .

ճիհէն Տէրսաստէթտէն հարէքէթ իթմիլէր տիր :

Սիւվէիշ գանալը մուգավէլէնամէսինճէ իճրա օլունան թատիլաթա տաչիր մէճիլի խասսը վիւքէլաճա պիթթանղիմ Աթէպէի Շահանէեէ արղ ու թագտիմ օլունան մաղպաթա իւղէրինէ Շէրէֆսուտուր պուլլուլան իրատէի Սէնիեէ էիվէլքի կիւն Պապը Ալիեէ թէպիղ իտիլմիշ տիր :

Եունան Գրալը Եօրիկ հաղրէթլէրինէ իհտա պուլլուլան իմթիեաղ նըշանը Հիւմայունա մուգապէլէթէն Միւշարիլէյ հ թարաֆընտան պիլխասսա Բարիգտէ իմալ իթտիրիլէն մուրասսա Սուրը ֆրկիշ նիշանընը հուղուրը Շահանէեէ թագտիմէ մէմուր օլան հէյեթի սէֆարէթի ֆէվգէլատէնին կէլէճէք հաֆթա Տէրսաստէթէ կէլմէսի մուգարէր իտուկի տիւնքի կիւն Աթինատան վէրիլէն մալիւմաթտան անլաշըմը տըր :

Փաս հիւքիւմտարը, ախրէն իճրա իլէտիկի սէյեահաթընտան տօլաեը պիը աղ քէյֆիսիղ օլմուշ իսէ տէ, քէյֆիսիղքէրինտէ իշթիտաա օլմատըղընը Թանճատան պիլտիրիլիյօր :

Օն օնպէշ կիւնտէն պէրու բիեացամըղտա գահվէլէրին ֆիեաթը եիւքսէլմէքտէ օլտուղընտան տիւն Մարսիլեատան կէլէն գահվէ իւղէրինէ և ֆրանգ տահա զամմ օլունմուշ տուր :

Հոկտեմբերին օն տօղուղունտա եանի եալընըզ պիը կիւնտէ Սիւվէիշ գանալընտան միւրուր իտէն սէֆինէլէրտէն ալընան միւրուրիլիլէրէրէսմի 100000 ֆրանգա պալիղ օլմուշ տըր :

Գահիրէտէն վարիտ օլան մալիւմաթա նէղարէն Մըսըրա մուվասէլէթ իտէն Բուսիա Կրանտիւքլէրի վէ Կրանտիւլէս հաղարաթը չէրէֆինէ Բուսիա գօնսօլսխանէսինտէ պիը գիեաֆէթ քէշիտէ օլունարագ խըտիվ հաղրէթլէրիլէ նաղըրար հաղարաթը վէ պիը խայլի գէվաթ հաղըր պուլլունմուշար տըր :



Սոյն Ֆրանսահայ Գրպանի Բառարանս՝ հակառակ իւր փոքր ծաւալին ու համեմատ գնոյն՝ կը պարունակէ գրեթէ մեծ բառա- գրոց չափ բառ և ոճ : Անձուկ միջոցի մէջ հեղինակն յաջողած է յաճախ զետեղել աշխարհարար բառերուն քով՝ գրաբար համանշանակն ալ, որք անհրաժեշտ են մատենագրական գործոց թարգմանիչներուն : Ի հարկին բառերուն թուրքերէններն ալ դըռուած են, որ-չէս և անկանոն արասա-

նութիւնք : Սոյն նիւթական ու բարոյական առաւելութիւններէն զատ՝ կարևոր թերի մ'ալ կը ընու ԳՐՊԱՆԻ ԲԱՌԳԻՐԳՍ, որուն կցուած է պատմական, աշխարհագրական ու դիցարանական անուանց բառարան մը : Բառագիրութիւն վերնագրեալ հատուած մ'ալ՝ ուր համառոտիւ կաւանդուին բառա- կազմութեան կանոնք՝ եղական գործ մ'ալ կը կացուցանէ Գրպանի Ֆրանսահայ Բառգիրքը : Գինն է՝ միայն 12 դանկան կազմեալ անգղիական հաստատուն կազմով

ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՅՑԵՏՈՄՍ

Հաւադոյն քառթօնի վրայ ա- մէն շաբաթու կը պատրաստուի ի գին 100 հատը 10 դէնկն պէտք ունեցողները պէտք է դիմեն Գ. Պաղտատլեան տը- պարան Յակոբեան խան Թիւ 13 Կ. Պոլիս :

ՃԱՆՖԷՍՃԻ ԱԻԵՏԻՍ ՊԵՅԼԷՐԵԱՆ

ՍԹԱՆՊՈԼՏՍՍ ՉՈՐՇՈՒԻ ՔԷՊԻՐՏԷ ՍԱՆՏԱԼ ՊԵՏԵՍԹԷՆ ՍՕԳԵՂԸ ՆՕ. 7

Իշպու մողազատա սիեան վէ բէնկիլի ֆիսթանլըգ, ճէհէզ իչին իբէքլի զու- մաշարըն է'ն էլի վէ կիւզէլ ճինսլէրի, կրոն, ֆայլ ֆրանտէ, արմիւր մէրվէյ- եօզ, սաթէն, լիօն, բէնկիլի աթլազ, մանթօլուգ շիշէքլի գտտիֆէ, կարնիլիք չըպուզու գատիֆէ, գարէլի ֆիսթանլըգ, վէ իբէքլի կրնատին գատիֆէլի պու- լունտուզունտան, միւրաճաաթ իտէճէք քեաֆֆէյի բաղպէլիւ միւշիլէրիլէրին կէրէք էմթաանըն նէֆֆաաթէթ վէ զարաֆէլի, վէ կէրէք ֆիսթանլըն է'ն վէնի- եթիլինէ խօշնուտ օլաճաղլըրը պէեան օլունուր :

ՔԻՒՉԻՔԵԱՆ ՊԻՐԱՏԷՐԼԷ

Տ Ե Պ Պ Օ  
8 ՍԹԱՆՊՈԼ ԵՆԻ ՃԱՄԻՏԷ 18  
ՍԲԷՉԱՐ ՏԻՒՔԵԱՆԼԱՐԸ

ՍԹԱՄՊՈԼ ՔԷՐԵՐԻԸ ԳԱՐՉԸՆՏՈՒՄ — 77  
ՊԷՅՕՂԼՈՒՆՏԱ ՏՕՂՐՈՒ ԵՂԻՄԱ — 168

Մէզբիւր էնգախանէ վէ սբէշար տիւքբեանլըրընտա միւթէատախա վէ էնվայի թէրբիպաթը քիմէվիյէ վէ էօգա վէ մուալէճաթ վէ ալէա- թը ճէրրահիյէ, վէ ալէա ճինս լաաթիք իլէ շիլիքտէն մաամուլ ալաթ ու էտէվաթ, վէ Լիսթէր ուսուլինտէ պաղլար, վէ Ֆրանսազ վէ Ինկի- լիզ էնգալարը, սօթֆաթ օնուն էն ալէա ճինսի, երլի վէ էճնէպի մա- տէն սուլարը, ֆօթօլըաֆճըլար իչիւն թէրբիպաթը քիմէվիյէ, Պորտօ շարապլարը, գօնեալար, էնվաի իչիլիլէր, գօգուլու սապուլար, նէ- ֆիս բուտրա, օ տը Գօլօներ, սաչ սուլարը, աիւզկիւնլիւքլէր, վէ ըս- բէշարլար իլէ քիմեախանէլէրէ մախսուս ճամ գապլար վէ ալաթ ու է- տէվաթ մէվճուտ օլուպ, թօրտան վէ բէրաքէնտէ ֆիրուլսթ օլունուր : Քէզալիք մէզբիւր տիւքբեանլարտա մուալէնէի թըպալիյէ տախի իճրա օլունուր, պունա մախսուս օտալար վար տրը կէճէլէր աչքգ տըը 2էյլ : Պիլճիլիլէ էնգա վէ էթաամարդոն էն ալա ճինստէն օլունու- ղունու վէ բէք էնվէն ֆիլյաթլա սաթրուրըլընը Տօգթօր էֆէնտիլէրէ վէ բաղպէլիւ էնալիյէ իլան ու պէյան իտէրիլ :

ԼԱՍՏԻԿ. ԿԱԼՕՇ ՏԷՓՕՍՈՒ

ՍԹԱՄՊՈԼ, ՍՈԼԼԹԱՆ ՀԱՄԱՄ ՇԷՇՄԷ ԻԹԹԻՍԱԼԻՆՏԷ ՆՕ. 47 Ե 49.

Մէզբիւր լաստիկ, կալօշ տէփօ- սունուն սահիպի, Սեպուհ Տէմիրճեան, Բաղպէթլու միւշիլէրիլէրինի մէմնուն իթմէք իչուն, հէր նէվ ինկիլիլի, Ռուս վէ Համպուրկ մալլարընտան մաատա, ախիլէն Ամէրիգատան զաեթլա պիլիմ- լի վէ կուսթօլու հէր նէվ լաստիկ վէ կալօշլար կէթիլթմիլ օլուպ, դա- եթթ էնվէն ֆիեաթլա ֆիրուլսթ իթ- մէքտէ տր :

Իշպու Ամէրիգա կալօշլարը սայիլ մահալլերտէ սաթըլանլարըն տէօրթ միսիլ տաեանըգլը օլտուղու վէ մար- գասը «կիւնէշ» վէ ուճարը մասկա- լէթլի օլաճաղընտան թագլիտլէրինէ տիգգաթ օլունմասը խասսէթէն իխ- թար օլունուր :

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Կ. Պ Ի Պ Է Ր Ե Ա Ն Պոլիս Չիլէք-պաղարթիւ 23